

Վ.Ա.ՆՈՎ ԹՈՒԹՈՎԱԿԱՆ

ՈՂԲ ԵՆՄԱՀՈՒԹԵԱՆ

Անվանությունը յառիտեան
կան պրնցիպներն է:



891.99

Թ-71

Թիբլիս
Սյուլա՞, Գիմնազիկետիայա, յո 1
1917

891.99
B-71

19 NOV 2011
Հայաստանի Հանրապետության
Վ.Ա.Է.Ս.Ն. ԲՈՒԹՈՎՆԵՑ

1918 Յուլի. 20
ՄԻԲՈՒՆ

Handwritten signature

ՈՂԲ ԱՆՄԱՀՈՒԹԵԱՆ

Անճախությունը յարիենա-
կան ողբերգությունն է:

1009 4036
39235



~~1360~~

Թիֆլիս
Տպ. „Սլովո“, Գիմնազիեկայա, № 1
1917



ՈՂԲ ԱՆՄԱՀՈՒԹԵԱՆ

ԱՐԵՒԻՆ

(Առաջին վերբաժ)

Արիւնահոս գիւերին մէջ անայի՛
 Ուր բնութեան լացն աւելի խոր կը դառնայ,
 Հոգիս՝ հակած քարմ դիակի մը վրայ,
 Կը հծծէ Ողբն Անմահութեանդ դարաւոր
 Ո՛վ Աւել:

Վաղը նորէն պիտ ծագիս
 Մերկացնելով մարդոց անօրը կարմիր,
 Ճառագայթներդ դողդաչիւնով պիտ հպին
 Մոխրակուսած քաղաքներուն, զիւղերուն,
 Ի գուր ցաղերդ զարք,
 Պիտի փնտնեն փրփուրները ձիւնափառ
 Մեր հայրենի կապո՛յս, կապո՛յս ծովերուն...
 Ի գո՛ւր ցաղերդ բեկբեկ
 Պիտի երթան օրօւիլ
 Ամառնային երազին մէջ ոսկեհունչ...
 Ի գո՛ւր, ի գո՛ւր, ո՛վ հսկայ Կոյր Լուսաւոր,
 Պիտ սպասես հարսանեկան ֆողերու
 Կոկոնի պէտ բացւելուն՝
 Որոնց մէջէն, խուրձ առ խուրձ,
 Ժպիտներ սերէն զինով օրբներուն
 Կը ծաղկէին, կը բափէին ձիւնի պէս:
 Հիմա
 Լո՛ւր, արհաւիրոս անապատի ծոցին մէջ
 Աւելի յորդ ժպիտներ կան ծաղկազարդ

Քան հայրենի դաւսերուն մէջը մոխիր...
 Ի զո՛ւր, ի զո՛ւր հանանչներդ ոսկեվարս
 Պիս մալուխն գրկելու

Վարդակարմիր սրունքները կուսական
 Աղբիւրին շուրջը զիւղին:
 Ծաղիկները պարտէզներուն հայրենի
 Արձալսին

Պիս չբանան իրենց փերթը ցայգամոյն
 Ճանանչներուդ քարմուքիւնը ըմպելու,
 Վզերին կախ՝ պիտի յառին մայր հողին
 Անմահութեան դիակները երգելու:

Կողմներն իսկ պիտի մերժեն շողերդ
 Պիտի չուզեն կէս օրւան կեանք մ'ապրելու,
 Քու դարաւոր անմահութեան կեանքիդ մէջ
 Պիտի սեսնես սեւ վարդերու բլուրներ:

Վարդն իսկ, վարդն իսկ մահւան հոսն է ընկզրկեր,
 Կարմիրին տեղ, ներմակին տեղ, դեղինին՝
 Ականատես պիտի ըլլաս սեւ վարդերու,
 Սե՛ւ վարդերու, ո՛վ Արեւ,
 Անմահութեան դո՛ւ Սարսուռ:

Կարն ապրողներ կ'ըլլան խոր, սխալի՛
 Ինչպէս ցօղը շողաւոյուն երազով:
 Մեր հայրենի երազները տեսցին
 Դարե՛ր, դարե՛ր ու դարե՛ր...

Եւ ազգերը անմահութեան դրօշմը
 Մեր հակասին վառեցին,
 Եղանք անմահ եւ անեղն ողբալին.
 Իր ասեղին մահը չեկաւ համբուրել
 Մեզ վարդագոյն բերանով.

Տեսելու ուժը ցեղին
 Դարե՛ր, դարե՛ր մաքառեց
 Ընդդէմ մահւան հաղթութեան:

Այսօր, Արե՛ւ, Բեզի հետ
 Մենք չենք տեսնում խաչելութիւնը ցեղին

Սյլ կը տեսնեն այն ուժը որ մեզ ցօղեց
 Անմահութեան ցոլերով:

Այն վեհագոյն սրմութիւնը, զոր այսօր
 Կը կրենք մեր աչքերուն
 Խորութեան մէջ դարաւոր
 Անմահութեան է պարգեւ:

Ո՛վ Արեգակ,
 Լապտեր կեանքի, ողբերգութեան Լուսասու,
 Կ'երկրպագենք ճիշդերական հաւատով
 Հոգւոյ քաղցր, վաճճ եւ լա՛յն սրմութեամբ
 Անմահութեան հսկայական սանառին,
 Որ մարդկային գանկերով է կառուցեւ.
 Մենք հպարտ ենք

Անմահութեան ենք զուակ,
 Բայց կ'ափսոսանք, ո՛վ Արեւ,
 Որ չունենցանք վարդագոյն մահն ազգերուն
 Հին դարուն,
 Որ Բեզի հետ պիտի կոչվինք մենք եղբայր
 Արիւնայեղ ճիշդերի շաւղին մէջ:

Ի՛նչ հաղթ է Բունն հիմաւորց ազգերուն...

ԱՍՏՂԻԿԻՆ

(Քերթւած երկրորդ)

ծովն աչքերուդ է լոնը
 Եւ նակտիդ վրայ
 Թախծի հովը կը հեւայ,
 Եւ ծիծերուդ պտուկներէն քաղցրաթուխ
 Մօր մը, մօր մը դառնութիւնը կը կաթի,
 ՌՎ Աստղիկ,
 Եղերամայր դու անմահ:
 Արեւիկներէն անըջային կապոյտով
 Եւ փրփուրի շուշաններէն դու ծնար.
 Այգաշաղի օրրանիդ մէջ լողացիր
 Դիցունու պէս, լողացի՛ր...
 Եւ արեւին նաճանքները դողդոջուն
 Քեզ պատեցին, ողողեցին լոյսի մէջ,
 Առաւօտեան դո՛ւ ծովածին բրաքիոն,
 Դու քնացար
 Դիցունու պէս, քնացար...
 Մե՛ւ, ցայգաթիւ վարսերէդ
 Միրոյ գարուն մ'երերաց
 Եւ բերանիդ վարդաշուրթն աղբիւրէն
 Մեր բոլորիս ծարաութեանը համար
 Սրտու ակ մը կարկաչեց,
 Անգամ շիթ մ'այդ գովութենէն երկնային
 Մեր հոգոյն մէջ աստղաշխարհ մը ծաղկեցուց
 Եւ երգերո՛վ... լեցւեցանք:
 Բամբինն առինք ոգեշունչ

Եւ դուրս թռանք
 Բագիններէն. լարերէն
 Թովչութիւններ ցնծացին,
 Եւ երգեցինք՝
 «Մենք ըմպած ենք յաւիտեանի մը համար
 «Անմահութեան նեկտարէն,
 «Ծարաւի չենք, ծարաւի չենք մենք երբէք,
 «Աստուծային սաղմը մեր մէջը անհուն
 «Արեւի պէս կը վառի,
 «Տիեզերական շախիղովը լուսաշունչ
 «Մենք աստղերո՞ւն կը թեւենք.
 «Մեր ոսկորները ճղծիմ՝
 «Հիմա գարուն կը բուրեն»:

Անգիտացանք այն ստեն
 Որ կ'ըմպէինք
 Յաւերժական չարչարանքի նեկտարէն,
 Հիմա կ'ողբանք
 Այն կաթիլը անմահական բերանէդ
 Որ բորբոքեց մեզ անդարձ
 Յաւիտեանի անյաղթելի խտէալով:
 Մենք կը բաղձանք, որ այսօր
 Հայրենական աւերներու տակ թաղենք
 Յիշատակն իսկ մեր աստղավառ անցեալին,
 Սակայն այսօր դու դարձեալ
 Վսեմօրէն կը պարգես
 Մօր մը թեւերդ վերամբարձ,
 Եւ կը քալես մերկ, արիւնտ ոտքերով
 Աւերներու երկիւղներու վրայէն

Եւ մեր թաղումն յանկարծակի կը դառնայ
Այգաստօնը ցնծումներու նորանոր:
Անմահութեան զեփիտը
Կուգայ գգել մեր ճակատները այրած
Եւ կը գոչենք ոգիով մը աննսած
«Մենք պիտ ապրինք, պիտի ապրինք յա-
փտեան»:

Բայց տեսիլքիս բազինին մէջ լացակոծ
Երբ կը տեսնեմ՝ այն մարմինը ծիւնահարած
Հայ աղջկան կուսափառ,
Որ կտրած ծիծերով
Զանգակատան բարձունքէն
Գլուխը վար է կախեր,
Հայրենի դաշտը կանաչ
Ոսկորներով է ծաղկեր՝
Եւ գետերը գոռալով
Նոր դիակներ, նոր հեծեծանք կը բերեն,
Թոյլ տուր ինձի, որ ողբամ,
Վերջալոյսի դո՛ւ շաղամոյն հեծեծանք,
Այն կաթիլը անմահութեան նեկտարէն
Որ բուստերէդ ծորեցիր,
Տարփանքի պէս ծորեցի՛ր...
Շերէ՛, ներէ՛ ափսոսանքն այս մեղաւոր.
Մենք կը բաղձանք որ միայն
Յիւսակ մը ըլլայինք
Պատմութեան մէջ ազգերուն
Հին դարուն;
Երանութեան զեփիտն յաղթ

Մեզ կը փչէ դամբաններէ հինաւորց:
Մենք կը բաղձանք հոգեփն
Վարդաբոսոր թաղումին,
Թող աշխարհի մեղմ հովիկ
Հոգեհանգիստ մը մնջէ,
Ըլլանք միայն Յիւսակ
Եւ դամբանի խորերէն
Երգենք հանգիստն աստղահայեաց աչքերուդ,
Ո՛վ Աստղիկ:

Յ Ո Ր Ե Ա Ն Ի Հ Ա Տ Ի Կ Ի Ն

(Քերթած երրորդ)

Օտար արտեր ցորեանի,
 Դո՛ւք երազներ ոսկեծուփ,
 Նոր դուրս եկած մոխիրներու աշխարհէն
 Ամառնային կարօտով ձեզ կը զիմամ:
 Կըզձամ հողիս այս Թաղել
 Ծփանքներուն մէջ ոսկեայ
 Եւ ընդդրկել չը չարչարւած բնութեան
 Բոյրերն , յոյզերն ու Թրթիւռ:
 Ահա առուն գիշերին մէջ լուսնային
 Ձեր արմատներն յուշի՛կ, յուշիկ կը դգւէ,
 Յորեկին մէջ ըմպած արեւն լիաթոք՝
 Հիմա կըզձաք ցայգերու զով զեփիւռին,
 Եւ կը ցցէք վեհ, յաղթական զլուխնիդ
 Եւ կըսպասէք աստուծային հպումին:
 Օտար արտեր ցորեանի,
 Դուք անուրջներ ոսկեշաղ,
 Երբք բոցեր չը տեսաք
 Եւ արիւնոտ ջուրն արմատնիդ չտարսեց,
 Առաւօտը արիւն երբք չը կաթեց
 Ձեր երջանիկ հատիկներուն վրայ ոսկի:
 Կը փրցնեմ հասկ մը օտար այս դաշտէն
 Եւ կը փշրեմ ձեռքերուս մէջ իմ զողզոջ,
 Կ'իյնան դարվար բոլոր հատերը ատոք
 Միայն հատ մը կը մնայ իմ ափին մէջ:

Կը մրմնջեմ արցունքով,
 Կայլակները արցունքիս
 Կ'իյնան լոխն ափիս մէջ
 Լողցնելով այս հատիկը իմ վշտով:
 Առաջին հեղն, Թարմ դարունէն մինչ հիմա,
 Այս հատիկը ոսկեման
 Մահւան բոյրով կը սարսուռայ...
 Կը մրմնջեմ ես մեղմիւ,
 Ու սօսափր գիշերային տաճարին
 Իմ մրմունջները կը տանէ հասկէ հասկ,
 Եւ բովանդակ արտը լոխն կ'ունկնդրէ.
 «Ո՛վ դու հատիկ ցորեանի,
 «Երբ առջի հեղ ցօղունէ դուրս պոռթկացիր
 «Ձեզաւ մէկն՝ որ քու ականջիդ հեծնծէր
 «Թշուառութիւնն անմահական սերունդիդ:
 «Հատիկներուն հետ հասկիդ
 «Գու ջերմ սիրոյ մղւեցար,
 «Եւ արեւուն շաղերուն տակ ծփացիր,
 «Երազի պէս ծփացիր...
 «Ոսկեհատիկ ցորեանի,
 «Որ արցունքոտ վշտերովս կը հեծես՝
 «Կը զգաս հիմա որ սիրելիներդ ինկան,
 «Եւ մէկ քանին ոտքերուս տակ փնայան,
 «Գու իսկ արդէն ինկած ես
 «Ծոփներուն մէջ իմ վշտիս,
 «Եւ պիտ մեռնիս, պիտի մեռնիս առ յաւէտ:
 «Մէկ մասը այս ցորեաններու հոծ արտին
 «Պիտի երթայ փշրելի

«Ջաղացքներու քարին տակ
 «Ունենալով աւելի զուժ կեանքի վերջ.
 «Բայց միւս հասկերը արտին
 «Փալիք զարնան նորէն պիտի բողբոջին,
 «Բայց դու, աւանդ, պիտ մեռնիս,
 «Օ՛, կը լողաս արքունքիս մէջ, պե՛րճ հատիկ:
 «Կը մտածես, ես զիտեմ,
 «Որ բիւրաւոր հարուստ հասկեր պիտ տեւեն,
 «Որ բիւրաւոր հարուստ հասկեր պիտ մեռնին
 «Աղօրիբին տակ կրանիդ:
 «Ի՛նչ երջանիկ, վե՛հ վայրկեան՝
 «Յորում բոլոր ցորեանները վառէին,
 «Մէն մի մեռնող հաց հատիկ
 «Ջգար որ ալ հատիկ չկայ որ մեռնի,
 «Եւ ամառուան երազին մէջ շողավառ
 «Իբր յիշատակ դալին—միայն այցելու—
 «Ի՛նչ անուշ է հոգեվարքըդ, ո՞վ հատիկ,
 «Պատուած, ցօղած իմ վշտերով քաղցրազին,
 «Լո՛ւս կը հեծես...
 «Օ՛, մահ չէ այս այլ սօսափ,
 «Կամ զեփիւտը որ կ'երթայ
 «Հանգստանալ վարսերուն մէջը կոյսին:

«Իմ ափրս, որ Անմահուծիւնը կ'ապտակէ,
 «Քու լուսաւոր զերեղմանը թող ըլլայ,
 «Ո՞վ ցորեանի թարմ հատիկ:



Մ Ո Ւ Ս Ա Յ Ի Ն

(Քերթած չորհրդ)

Ներէ՛, ներէ՛ ինձ, Մուսան,
 Որ կ'երգեմ
 Ողբն այս կեանքին գեղեցիկ
 Առանց հոգւոյդ աստուծային հպումին.
 Իմ հայրենի աշխարհին
 Ամայուժիւնն արհաւիրալի ներշնչեց
 Այս քնարի լաբերուն:
 Սա լարն նոր է, և Անմահի կեանքիդ մէջ
 Մեծամռունչ ո՛չ մէկ քնար սարուաց...
 Չարչարանքի երազներուն մէջ գաայ
 Քնարն այս դողդոջ:
 Հիւանդ սիրտ մ' իսկ այս քնարով կը լեցնէր
 Տիեզերքը եղերական կոծերով,
 Այնքան հծծիւն, այնքան բողբոջ ու մորմոք
 Կուրծքին տակը լո՛ւս քնարին այս արտում:
 Ներէ՛, ներէ՛ ինձ, Մուսան,
 Ես անտաղանդ բանաստեղծ
 Եւ հիասթափուածն ամենէն
 Ընկերներէն, իտէպէն,
 Թո՛ղ դղրդան իմ լաբեր...
 Բաժակին մէջ ուրկէ ես
 Փրփուր գինին Անմահութեան ըմպեցի
 Իմ ողբերուս շիթերովը թո՛ղ լեցւի:
 Ես Աստղիկին հանգիպայ

Որ անտառի մը հրդեհին ըով նստած՝
Մոխիրները կը թափթփէր կուրծքին վրայ:

Անմահներո՛ւ վեհագոյն,
Եւ վեհագո՛յն ողբալին,
Անդունդի մը լուսթիւնը կը կախի
Քո աչքերուդ հրկեպումին վրայ վառ,
Դու խկ, Մուսան, մոխիրով ես պսակւած:
Կ'սպասէի փրփուրներուն գինիիդ,
Կը բաղձայի գրկել սիւքը տարփանքին,
Քու Անմահի թեւերէն,
Բայց հողիւս անմահական տաճարէն
Խաչելութեան սե՛ւ անուրջը կը փուխի:
Տես, հին քնարս դազաղի պէս կը լուէ,
Խռովեմ դազաղն այդ անդորր...
Ո՛վ կը բաղձայ քաղցրակարկաչ երգերուն...
Կամ գեփիւռի անըջային թևերուն...
Ես կը բաղձամ բոլոր գանկերը լեցնել
Անմահութեան անդնդախոր ողբերով:
Որքան վսեմ եմ, Մնւսա,
Իբր ամենէն անտաղանդը ըուրմերէդ,
Որ տանջանքի երազներուն մէջ գտայ
Քնարն այս մահւան:

* * *

Գեղեցկութեան ի խնդիր
Մենք մերժեցինք ամեն երկիրդ, ամեն լախա,

Մեր ոտքին տակ—լւացած
Անմահական ջրերով—
Օձ մը ծւարած՝ կը ննջէր,
Թոյն կը ծծէր գիշերնորու խաւարէն,
Եւ մենք անհող, բայց գիտակից, այդ Օձին
Գլխուն վրայ մենք մեհեաններ կառուցինք
Գեղեցկութեան ու լոյսի:
Ծաղկին ի՛նչ հող, բուսած լերան կուշտին վրայ,
Թէ երկրին խորքն հրարուխը կը ննջէ,
Ան կը բացւի, ճաճանչներուն կը ժպտի
Եւ կը գգւէ ցօղն տարփատենչ անուրջով:
Հնկայական օձը շարժեց գլուխն իր
Ակնթարթ մը... և մեհեաններն քանդուեցան՝
Եղան խուրդի հաւասար:
Մեհեաններու անմահական, մե՛ծ ոգին
Մըրկի՛ւ պէս կատղեցաւ
Եւ լեցուց
Մեր հողիներն իր դարափիլ թևերով:
Ես կ'ողբամ
Անմահական այդ Ոգին,
Ո՛չ ստրջանք, ո՛չ ապաշաւ ես ունիմ,
Եթէ կ'ուզես դուրս վաճառէ ինձ սեմէն
Աշուղներու քու պերճաշուք բազինէն,
Ես կը վազեմ ընդհուպ Աշխարհը մոխրի...
Ո՛ր մէկն, ըսէ, հանճարներէն բազինիդ
Ունի վիշտ մը այնքան հսկայ ու վսեմ
Քան իմ սիրտը՝ երիտասարդ ու զարուն:
Ես իմ վշտով կըսքողեմ վարդ ու ժպիտ

Եւ աշունի թևերով
 Երկնքի մէջ կը վառիմ...
 Ձեմ կարօտիւր աստուածային համբոյրիդ...
 Ես կը քաշիմ իմ հոգւոյս
 Դաբիրներուն մէջ նսեմ,
 Վիշտս ատրուչան կը վառեմ
 Եւ ողբալով Անմահութիւնն արինիս՝
 Քնարիս առջև կ'աղօթեմ...

* * *

Քեզի՛ր արեակ ու ժպիտ
 Յօգ, շնոգ, վարդեր ու արեւ,
 Քեզի՛ր ծաղիկ, զւարթ քնար գիներգակ:

Մահ, մեզ ցողէ քաղցրութեամբ...



ՀՀ Ազգային գրադարան



NL0339922

31391

ԳԻՆ 40 ԿՈՂԷԿ